

ջրգեղուած ամաններ ու Միջինդարեան գեղեցիկ մաս մը: Պղնձէ դարու կամ նախնական երկաթէ դարու կտորները հազուադիւս են: Միայն երկու հատ գտնուած են որ այս տեսակէտով կանուխուան կրնան ըլլալ: Այս երկուքը գտնուած են Խիրպէզի հարաւային գոտիվայրին խորը: Տքթ. Ալպրիիսդ կանխաւ գտած էր Պղնձէ դարու շերտեր Խիրպէզի հարաւային կողմը, ուր առուակ մը կը վազէ անոր երկարութեամբ:

Պ. Համբլթըն կտորներ տեսած է զարգարանքները քերուած, և համանմանները գտնուած ձէրաշի մէջ բիւզանդական վերջին շրջանին կամ արաբական տիրապետութեան սկզբնաւորութիւնները: Նոյն տեղը կան բիւզանդական ամաններ, ինչպէս զանազան ջրի ամաններ ու կտորներ ճերմակ ներկի զարգարանքով:

Հռովմէական շերտեր ալ կան հոն, շինուած «կնքահող»ը (terra sigillata) սերալից զանգուածով և կարմիր ջնարակուած կնքամոմով, բայց մեծագոյն թիւը բարակ կաւէ խիստ շատ թրծուած են. մակերեսով մութ կարմիր քան շրթունքներով «կընքահող»ը (terra sigillata):

Խիրպէզի գագաթին վրայ արաբական խեցեղէնները Միջին դարու հնութիւն ունին, առաւելագէս ջրգեղուած գեղին և կանաչ. կտորին մէկը ցցուած զարգարանք մը ունի, ջրգեղելէ առաջ կտորին փակցուած: Ընդհանրապէս արաբական խեցեղէնները Ալլիզի վերջին խեցեղէններուն նման են: Հոն կան նաև բիւզանդական քանի մը կտորներ կամ հին արաբական ապակիի մասեր: Խեցեղէնք խիստ հոծ են թիւլ-էլ-Հիւսնի և Խիրպէզի հարաւային գոտիվայրին վրայ. հետեւեալ ցուցակը ցոյց կուտայ ընդհանուր բաշխումը:

Թիւլ-էլ-Հիւսն. — Առատ, մասնաւորապէս արևմտեան և հարաւի գոտիվայրերը, հռովմէական և բիւզանդական:

Խիրպէզ - էլ - Յոհիւ. — Հիւսիսային գոտիվայր, — հազուադիւս, բիւզանդական: Հարաւային գոտիվայր, — առատ, հռովմէական, բիւզանդական, երկու շերտեր:

Պաղլիբա և Գերեզմանատուն. — Առատ, բիւզանդական:

Հարաւային գերեզմանատուն — Խիստ հազ-


ուազիւս, բիւզանդական և արդի արաբական:

Ձէպէլ-էլ-Ապու Խաս. — Գերեզմանատուն բիւզանդական, հռովմէական և քանի մը ապակիի կտորներ:

Թիւլիւլ-էլ-Թապաքաթ և Խանտաք. — Հազուադիւս, բիւզանդական, արաբական, Միջինդարեան, քանի մը ապակիի կտորներ:

Տաճարին տեղը և «Վանք»ը. — Բիւզանդական:

ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱՒՆՈՒՆԻ



Ն Ի Ի Թ Ե Ր

ՊՈՒԼԿԱՐԱՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

(Շար. Սխոն 1934 եջ 119 կն)

Սակայն հետզհետէ թռնովայի Հայ գաղութը սակաւացաւ, զաղութին նիւթական վիճակը ալ աւելի տկարացաւ, և վերջապէս 1859 ին Ս. Աստուածածին եկեղեցին փակելու որոշումը տրուեցաւ: Եկեղեցւոյ զոյքերուն մէկ մասը Ռուսճուգ տարուեցաւ իսկ մաս մըն ալ Յիլիպէ: Թռնովայէն Ռուսճուգ տարուած եկեղեցական զոյքերուն մէկ ցանկը ձեռքս անցաւ որ հաս կը հրատարակեմ. «Թըռնովայ սուրբ Աստուածածին եկեղեցիտէն Ուսուսչճուգայ կելէն էլիսատ քէսֆֆէսի զիան օլան մալար. 1 թանէ (= հատ) աչազիրք, 2 Ասմալորք, 1 Շորական, 1 Ատենի, 1 Գրիգոր Տաթեւացի, 3 Խորհրդատետր, 2 Աւետարան, 1 Մեկնութիւն, 1 Բերականութիւն Պաղտասար Գպիր առաջին հատոր, 2 Տաղարան (մէկը ցրուած), 1 Փոքր ժամագիրք, 1 Լուսաշաւիղ, 1 Պատ. Երուսաղէմի, 1 Գիրք Աղօթից Գրիգորի Սկեռացոյ, 1 Ոսկեփոքիկ, 1 Թովմայ Կէմբացի (23 կտոր գիրք), 22 շամտան փիրինճէն, 1 զոյց, 4 ծնձայ, 6 նշխարք գալտամը, 2 լէյէն քափաքսըղ, 2 ըպրըք, 2 փիրինճ բուրվար, 1 զանգակ, 2 կիւմիւշ քառաթեւ խաչ, 13 շապիկ, 2 ծնձայ, 2 վարագոյր, 6 շուրջար, 1 լի-

լէմէ սաղաւարտ, 1 վահաս, 2 փուրար, 2 բազնան, 2 քօլան, 2 ուրար, 3 սեղան, 2 գիլիմ, 1 վէմ թաշը»:

Այս ցանկին վրայ ուրիշ մանրամասնութիւն չեմ կրնար աւելցրել: 1931 ին Ռուսճուգ չհանդիպեցայ Թոնովայի Ս. Աստուածածնայ եկեղեցիէն բերուած եւ այդպիսի յիշատակարանով եկեղեցական իրերու: Թող որ շատ անգամ անպէտ է նման փնտռուքներ, որովհետեւ անխնամ, լքուած, փճացած կ'ըլլան անոնք: Անգիսաց անպէս նկատուած և իրապէս Անգիսաց անպէս իրերու տխուր վախճանը այդ է մեր եկեղեցիներուն աւելորդ իրերու անկիւններուն մէջ: Եկեղեցական իշխանութիւնները ոչ խնամքով կը պահեն, կամ ի վիճակի են պահելու, և ոչ ալ գոնէ կը ծախեն, անգործածելի սեպուած այդ իրերը: պղինձ, արծաթ, փայտ, կամ լաթ, իսկ նուէր ակնկալել յանուն հայ ուսումնասիրութեան, ատիկա չէ կարելի երեւակայել անգամ: Փոխելու որ եւ է առաջարկութիւն անոնց մէջ կ'արթնցնէ ամենայրուսահատեցուցիչ ազդեցութեան նշանները, որոնք իրենց կողմէ աչքաբացութիւն կը նկատուին, անոնք արտառոց պահանջներ կ'ընեն, և ազտոտ հրեայ վաշխառուի մը նման կը սկսին բանակցիլ, զգուցնելով հետաքրքիր ուսումնասիրողը: Եթէ որոշնք գողնալ այդ ալ դժբախտաբար անկարելի է, զըժբախտաբար կ'ըսեմ, որովհետեւ այդպիսի իրերը մոռացութեան գերեզմանէն հանելու այդ միջոցը ներելի է ուսումնասէքին: Իրաւ որ գարմանալի է, կ'աշխատինք կը տքնինք լոյս աշխարհ հանելու գաղութին կամ եկեղեցւոյն պատմութիւնը, արժէք մը տալով անոնց գոյութեան եւ սատարելով անոնց փառքին, կը զիտուինք իբր սարսափելի աւազակներ որ իրենց այդ խեղճուկրակ նիւթապէս անարժէք կտորներով իբր թէ պիտի հարստանանք: Մինչ անդին եկեղեցիներուն զանազան ըսուած նկուզներուն մէջ մուխէ ու մոմէ սեւցած կը փճանան այդ իրերը՝ փոշիներու տակ, լքուած մուկերու խղճին, մենք սուղին հայ գեղարուեստին համար մուրացկաններու նման օտար գուռեր փի կ'առնենք, օտար վիհայութիւններ կը փնտռենք, և օտար թանգարաններու ճղճիմ նիւթերով կ'աշխատինք կերտել կոփել Հայ Գե-

ղարուեստի աղքատունակ պատմութիւն մը, երբ անդին ահագին օգտագործելի և սակայն անձեռնմխելի նիւթ կայ, մետաքսի կտորներ, յախճապակիի կտորներ, մետաղագործական նմոշներ, լաթի ծուկներ, աննորոգելի ձեռագիրներ, կամ փճանալու ճամբուն վրայ գտնուող գրչագիրներ այդպէս կը փճանան Անգիսաց անպէս: Ի դուր պաղատանք, գնելու առաջարկութիւն, կամ արտառոց գիներ կը պահանջուին և կամ արտառոց առարկութիւններով կը մերժուին: Ու այսպէս անմիտ լուսարարի մը, մահաբոյժ տէրտէրի մը և կամ տղէտ հոգաբարձութեան մը կամքին ենթարկուած կորսուած և մոռցուած հայ գեղարուեստը ալ աւելի խորունկ կը թաղուի:

Թոնովայի եկեղեցին այսպէս լքուելէ վերջ, փակ շինաց այլ ժամանակ մըն ալ պահեց ինչ ինչ կարեւոր իրեր, երկաթէ մոմկայներ, Ս. Աստուածածնայ պատկերը և այլն: 1893 ին հոն 16 հայեր կային, բայց 1896 ին թրքահայոց աղէտներուն պատճառաւ գաղթականներու գալով Հայոց թիւը 80 ի բարձրացաւ: 1913 ին հազիւ 10-12 հայեր, ընդհանրապէս ձերեր, կը բնակէին հին եկեղեցւոյն մէջ իսկ: Պուլկար աղջային Սօփիայի թանգարանէն զիմում եղաւ Ռուսճուգի Հայ եկեղեցական իշխանութեանց որպէս զի եկեղեցւոյն մէջ գեռ պահուած Ս. Աստուածածնայ նկարը իրենց յանձնուի: Ռուսճուգի Հայ իշխանութիւնները համաձայնելէ վերջ, նկարը եկեղեցիէն առնուելով առժամեայ շէնք մը կը պահուի Թոնովայի մէջ, անկէ Սօփիա տանելու համար, սակայն հրգեհ մը թէ շէնքը եւ թէ նկարը կ'այրէ:

1931 ին Սեպ. 15 ին անձրևոտ օդով մը Ֆիլիպպէն երկաթուղիով Թոնովա հասայ, կէս օրէ վերջ ժամը երկուքին: Սօփիայէն մասնաւոր յանձնարարական ունէի Dr. Christo Miatev էն, որ Սօփիայի Պուլկ. Ազգ. Թանգարանի վարչութեան մէջ է: Այսպէս յանձնարարուած զիմեցի Թոնովայի Պուլկ. Ազգ. Թանգարանի վարիչ Պր. Nikolov ին: Վերջինս շատ ազնիւ ու բարեացակամ ու հմուտ անձնաւորութիւն մը, խնդրանքիս վրայ զիս առաջնորդեց Առնկևսի մասնայս (Հայոց թաղ) ըսուած թաղը, նեղ փողոցէ մը յառաջանալէ վերջ հասանք փլած պատի մը մէջ բացուած դրան մը արտաքին

չըջանակին, ուրիշ ներս մտնելով կեցանք պատուանդանի մը վրայ որ սալարկուած էր Հայ գերեզմանաքարերով. աչքի դարկաւ մանաւանդ թիւ մէկ տապանը: Հոսկէ տիրապետող բարձրութեամբ մը կարելի է գիտել Հայոց եկեղեցին, ծառախիտ բակը, և տապանաքարերու նմանող բազմաթիւ խոշոր քարեր: Վար կ'իջնեմ պատուանդանէս, 7 քարէ աստիճաններ գիս եկեղեցւոյն բակը կը հասցնեն, ուրիշ 8 քայլերով կը հասնիմ եկեղեցւոյն մօտ: Եկեղեցին իր բակով հրաշալի ու բարձր գիւք մը ունի, մեծ բարձրութենէ մը կարծես կախուած ըլլար գալարապտոյտ գետին վրայ: Նախ և առաջ տապանաքար երեցող բայց շատ աւելի խոշոր սրբատաշ այդ թափթփուած քարերը կը զննեմ, արդարև անոնցմէ ու մանց վրայ տապանագիրեր կան քանդակուած, բայց մեծ մաս մըն ալ առանց որևէ գրի կը մնան: Ըստ իս տարուհոյս չի վերցըններ որ այդ տապանաքարերուն մեծագոյն մասը, տապանաքարեր չէին՝ այլ յետոյ առ այդ գործածուած են: Այդ քարերը մաս կազմած են նախաքրիստոնէական հոյակապ և մեծ տաճարի մը: Ատիկա կը հաստատուի ոչ միայն քարերուն տաշուած ձևերէն, այլ կան կլոր սիւներու կտորներ, և այլն:

Եկեղեցին փայտաշէն է, շինուած ըլլալով երկու ոտք լայն և շատ հաստ ու երկար հաստատուն տախտակներով: Տանիքը ծածկուած է կղմինարով: Արեւելեան կողմէն կը մտցոյի վերնատունը, որ հաւասար է բակին մակարդակին: Ասկէ կ'իջնուի եկեղեցին 9 տախտակ սանդուխէ աստիճաններով: Եկեղեցին գետնափոր, ստորին մասերը քարաշէն: Վերնատան գերանները կը մնան, իսկ տախտակները հանուած են: Եկեղեցւոյն արեւելեան կողմը կայ երկու երկաթապատ պատուհան, իսկ աջ կողմը չկայ, ձախ կողմը նոյնպէս երկու երկաթապատ և տախտակ փեղկերով (ներսի կողմէն) պատուհան: Հիւսիսային կողմը ուրիշ դուռ մը որ ուղղակի եկեղեցի կ'առաջնորդէ նոյնպէս 9 սանդուխտներով: Դռները շինուած են շատ հաստատուն անփուտ փայտով և լաւ վիճակի մէջ են: Եկեղեցին ունի երեք խորան, իսկ ձախ կողմը պատին մէջ ագուցուած է մկրտութեան աւազանը ամբողջ կամարով և մար-

մար կոնքով և արձանագրութեամբ: Աւագ խորանը ունի ծակ մը քառակուսի, կէս ոտք խորանարդ ծաւալով, որ թաքստոցի մը տպաւորութիւնը կը թողու: Աջակողմեան խորանը քանդուած է իսկ ձախակողմեանը կը մնայ: Տաճարը աւերուած աղբանոցի մը տպաւորութիւնը կը թողու, մարմար մասերը հանուած ու տարուած, բացի մէկ երկու սրբատաշ քանդակազարդ կտորներէ: Հոն գտայ նաև երկու երկաթ մեծ բազմաստեղ մոմկաշներ, խորաններուն վարագոյրին ձողը, որուն վրայ կը մնան տարուած վարագոյրին լաթէ ականջները:

Mr. T. Nikolov դարձեալ մեծ ազնուութեամբ հաճեցաւ գիս Հայոց եկեղեցիէն առաջնորդել քաղաքին միակ Հայ խանութպանին՝ ոսկերիչ-ժամագործ Պր. Գրիգոր Կարապետեանի մօտ, որ 30 տարիէ ի վեր Թոնովա հաստատուած է ընտանեօք: Ան մեզ իր տունն ալ տարաւ և ես վայելցի իր ազնիւ ընտանեաց ալ հիւրասիրութիւնը: Ինծի ըսին որ քաղաքին մէջ կայ ուրիշ Հայ մըն ալ որ իր ազգութիւնը կ'ուրանայ: Պր. Գրիգոր Կարապետեան եկեղեցւոյ մարմար քարերուն մասին սատեղեկութիւնը տուաւ ինծի: 1913 ին Պուլկարաց Զար Ֆէրտինանտի կին Էլէնօրա թագուհին իր մէկ շէնքը նորոգել կը հրամայէ: Պուլկար փաստաբան մը կը զլմէ քաղաքին միակ Հայուն Պր. Գր. Կարապետեանին և կը հարցնէ որ արդեօք կարելի՞ է Հայոց լքուած եկեղեցւոյն մարմարեայ քարերը օգտագործել: Պր. Կարապետեան կը պատասխանէ Վոուն փաստաբան ըլլալով ինձմէ աւելի լաւ գիտես թէ ես որ և է թոյլատուութիւն տալու իրաւասու եմ թէ ոչ, կամ թէ քարերը կարելի է գրաւել թէ ոչ»: Ինչպէս ըսի քարերը չկան հոն այժմ:

(5) Յ. ԲԻԻՐՏԵԱՆ

ՍՈՐՈՒՄԻ ԵՒ ԽՈՍՏԻՆ

Մարդս աճյնակ կը սիրե սպրիչ, որ կ'ուզե երկու ակաւ սպրիչ. սակից կը ձնի ակուակակակ սերը. և կ'ուզե մսինէ վերջն ալ սպրիչ. սակից՝ հայրակակ սերը: Կեանքի այս սերին է որ կը ձնի ակակակակակ փափաքը: